

ՀԱՆԴԷՍ ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԳԻՆԵՄՈԼՈՒԹԵԱՆ ՀԵՏԵԻԱՆՔԸ

Ա

Լոնտոայի՝ ինչպէս նաև ուրիշ որևէ բաղմամարդ քաղաքաց թաղերը ժուռ եկողի մը հետաքնին աչքերէն չեն կրնար վրիպիլ խեղճ ու իրենց արտաքին տեսքովը այնպիսի ողորմելի անձինք ալ զորս երբեմն լաւագոյն վիճակի մէջ ճանչցած էր, ու ականատես անոնց օր օրուան վրայ անզգայի կերպով ծանրացեալ աղիտիցը, անկարելի է որ անտարբեր աչքով նկատէ անոնց խղճայի ու երեսէ ձգուած վիճակը :

Այդ աղտոտ ու դժուժ զրեստներով՝ աղքատութեան ու հիւանդութեանց մէջ իրենց կեանքը փողոցներու վրայ քաշկըտող թշուառաց շատերէն՝ ոմանք պատուաւոր վաճառականք էին, այլք ոմանք շահաւոր արուեստով զբաղեալ անձինք, ունենալով իրենց ապրելու միջոցները ու յառաջադիմելու ակնկալութիւնը . և հիմա կը տեսնէ անպատիւ, արհամարհ, թշուառ ու անսուաղ՝ փողոցներու վրայ ընկած տարածուած, որոնք իրենց քովէն անցնող անտարբերներու և ոչ մէկ դթալիը նայուածքին արժանի են :

Եթէ ուզենայ մէկը այսպիսի յաճախ անկմանց պատճառը փնտռել, գինեմուլութեան ախտը մէկէն 'ի մէկ մեկնութիւնը կու տայ իրեն : Գինովութիւնը, այն անճահ պէտքը, այն յամր

բայց ստուգապէս ազդող թոյնը, այն անձնասիրութեան կիրքը՝ զոր գոհ ընելու համար ոտքի տակ կ'առնու ընտանիք, զաւկըներ, բարեկամք, բարեբաստիկ կեանք ու դիւրակեցութիւն, և գահավէժ կը ձգէ իր թշուառ գոհն 'ի յետին անարգութիւն և 'ի մահ վաղահաս :

Ասոնցմէ ոմանք, թէպէտև սակաւաւորք թուով թշուառութեան և ողորմելիութեան պատճառաւ այս անարգ ախտին զերի եղած են . իրենց յուսոյն պարապի ելնելովը, սիրելեաց մահուամբք, կամաց կամաց գիրենք սպառող աղետներով զառածած կը ներկայացնեն իրենք իրենց ձեռքովը ինքզինքնին սպաննող մտակորոյս անձանց տխուր տեսարանը :

Բայց աւելի շատերն՝ դիտութեամբ, բաց աչքով ընկած են այս անելանելի յորձանքին մէջ, և ուր ալ աւելի խորունկ թաղուելով՝ մինչև յատակը կը հասնին :

Բ

Որոց վրայ որ խօսեցանք, ահա անոնցմէ մէկը ճիշդ կը գանանք իր հոգեվար ամուսնոյն մահճին ոտքը : Մանրիկ տղաքն 'ի ծուռ իջեալ օրհասականին անկողնոյն ջուրստիքը՝ կողկողազին հեծկլտանօք անմեղ միմունջնին

յերկինս կը նուիրեն : Նստած սենեակ-
նին հազիւ քանի մը գծուծ կահույր
յարգարուած է . մի միայն նայուածք
մը բաւական է տոգոյն դիմացը, — ուս
տի կենաց լոյսը մարեիւ վրայ է, —
դիւրաւ ըմբռնելու որ տխրութիւն ,
պէտք և անձկութիւն երկար տարինե-
րէ 'ի վեր այն սիրտը կտոր կտոր ըրեր
էին :

Պառաւ կին մ'արտասուք յերեսն ,
մեծ խնամքով հոգեկարին գուխը, —
իւր դասերը, — վեր կը բռնէր : Բայց
այն թափկացեալ դէմքը ասոր չէր որ
դարձեր կը պշուր գորովաբար , և ոչ
ասոր ձեռքն էր որ իր գողգոջ ու ցըր-
տացեալ մատանց մէջ կը ջանար գգուե-
լու փայփայելու . այլ ամուսնոյն ձեռքն
էր որ կը սեղմէր կաթոգին . այն աչ-
կունքն զորս մահը մէկ երկու վայրկե-
նէն պիտի խփէր 'ի յաւիտեան , անոր
երեսին վրայ միայն սեռեալ կը պըշ-
նուին . իսկ նա ընդհակառակն չէր
կրնար ալ հանդուժեւ այս յետին նա-
յուածքը : ... Կեղտոտ ու խառնափըն-
դոր զգեստներով , ծանրացեալ ու ա-
րևնացայտ աչքը , կրակավառ դիմքը
արձանացեր կեցեր էր հօն : Պէտք ե-
ղեր էր բռնի զինքը քաշել ու խել 'ի
գինարբուաց , որպէս զի այն ցաւոց ու
մահուան անկողնոյն' տխուր ժամուն
միայն դոնէ ներկայ գտնուի :

Նուսարգելով կանթեղ մ'աղօս լու-
սով կը լուսաւորէր միայն զմահիծը
չըջապատող կերպարանները , և սենե-
կին միւս մասը թանձրասփիւռ խաւա-
րի մէջ կը թաղուր : Սենեկէն դուրս' գի-
չերային լուսութիւն . իսկ ներսը , կրա-
կաբանին վրայէն կախուած ժամացու-
ցին միակերպ ու տկար ճնձնկոցէն զատ
չէր այլ ինչ որ ընդհատէր այն խորին
լուսութիւնը ու մահուան խաղաղութի-
ւնը : Խորհրդաւոր ձայն . վասն զի զայն
նորոշներն դիտէին քաջ որ ամեն մէկ
վայրկեան անյնեղան , անողք սլաքը
հնչեցնել պիտի տար յանկարծ սլա-
ցեալ հոգոյ մը տխուր զանգիւնը :

Ահաւոր է յիրաւի հսկելն այսպիսի
անկողնոյ մը քով և սպասել մահուան ,

զգայ որ ալ չիք յոյս , անհնարին ո՞ր և
է դեղ , դարման ու բժշկութիւն . տքնել
հօն անշարժ առանց սիրտ ընելու գործ
մը տեսնելու , և համրել ընդ անվերջա-
նալի դիչերս մի ընդ մի այն երկայնա-
ձիգ ժամերը՝ զորս փորձ հիւանդա-
պահք միայն լաւ կը ճանչնան : Մար-
դուս արիւնը կը սառի լսելով սրտի մը
երկայն տարիներէ 'ի վեր ունեցած ա-
մենասիրելի գաղտնիքը . այն երկարա-
մեայ խորհրդաւոր ու թաղուն գաղտնի-
քը կ'ըսած՝ զորս նախ քան զանհետա-
նալն յախարհէ 'ի վեր կը հանէ կամայ
կամայ այդ լքեալ վերն , որ աչքիդ առ-
ջև ընկեր տարածուեր է առանց ճա-
նաչողութեան . և 'ի գոյ կ'ելնէ մոմը-
տալով թէ ո՞րչափ անձին պահեալ ի-
րաւունք ու խորամանկութիւն կ'անե-
րևութանան այն պահուն , երբ վերջա-
պէս յուզմունք , տազնապ ու զառան-
ցանք կը քաշեն . ու կը պատռեն մեր
կեղծ դիմակը : Քանի քանի նորանշան
դէպք , քանի օտարաւի յայնուութիւնք
'ի վեր կ'ելնեն 'ի բանդագուշանս մա-
հուան . մահահոտ վշտաբեկ վէպք թա-
թաղուն յաճախ անչափ եղե՞ռնաւոր
յանցանք , մինչև հոգեկարին քով ներ-
կայ գտնուողներն ահափետ յետս կ'ը-
կերկին , զարմանալով թէ ինչպէս ի-
րենք զիրենք չեն կորուսեր : Հապա սր-
քան թշուառներ ալ չեն մեռած անոք
միայնակ , մտացնորութեան ժամանակ
շաղփաղփելով այնպիսի դէպքեր՝ որ
մինչև ամենէն արիասիրտն ալ առանց
թողլու փախչելու չէր կրնար մտիկ ընե-
լու . — այս է , ծածուկք զաղտնեաց յե-
տին ժամու՝ որոց չոր պատուարք միայն
ակնանտես ու ականջալուր կ'ըլլան ...

Առ մահճին 'ի ծունր եկեալ տղաքը
միայն չէին այլայլեր այս մահուան
տազնապին երևութէն : Իրենց կոծն ու
հեծեծանքն ալ միայնակ սենեկին խուլ
լուսութիւնը կը վրդովէին երբեմն . վեր-
ջապէս մօրը վրան կտոր մը ցունց
գալով՝ մէկդի թողուց ամուսնոյն բա-
զուկը , և ծանր ծանր իր տրտում
տխուր աչքերը տղոց հօրը դարձը-
նելով , ճիղն ըրաւ ուղեց խօսիլ , այլ

ի զուր. նորէն ուժաթափ ընկաւ մնաց բարձին վրայ. և այնպէս խաղաղ ու անգորր՝ որ կարծես թէ քնանալու համար ամփոփուեցաւ: Ամենքը վրան խոնարհեցան. նախ անուշ անուշ սկը- անն ձայն տալ՝ « մայրիկ, սիրուն մայ- րիկ » կակազելով, ապա խառնչալիթ ծիչերով ու յուսահատ կանչիւններով. բայց և ոչ պատասխան մի: Նորէն ջա- նացին շնչառութիւնը լսելու. բայց և ոչ հծծիւն մի: Եթէ ոչ գոնէ սրտին բարբախիւնը. այլ և ոչ ամենամանր խնդիւն մը... ո՛հ, ալ բեկեակ էր այն սիրուն, և ինքն ալ անշնչացեր:...

Ամուսինն այն ատեն անկողնոյն քով ավոտի մը վրայ դնաց ընկաւ անհե- դեղ, ու ձեռքը մէկմը իր կրակոտ ճակարին տանելով՝ մէկիկ մէկիկ տողոց երեսը նայեցաւ. այլ երբ անոնց ար- տասուաթոր աչկուները իրենին կը հան- դիպէին, դողումն աւելի կը կրկնա- պատկէր: Մխիթարութեան բառ մ'ալ չի լսեց մէկէն, ոչ գթութեան մրմունջ և կամ արգահաստանաց առհաւատ- չեայ մը: Ամենայն ինչ ահիւ յետս կ'ըն- կըրկէր դիմացէն, ոչ ղք մտանալ կ'ու- դէր. նոյն իսկ երբ արով աննեկէն գուրս վազելէն ետքն ալ ոչ քաջալերիչ մը դատու և ոչ ետևէն գնացող մը:

Գ

Թերևս ատեն մը բարեկամներն ցա- ւակից եղբր էին իրեն, ու սիրոյ այլ և այլ նշաններ ալ յայտներ էին յաճախ իրեն վշտաց ու դառնութեան ժամա- նակ: Բայց ասոնք ամենքը մի առ մի, ազգականք, բարեկամք, պարզ ծանօթքն անգամ քաշուեր հեռացեր էին իրմէ. գինեմոլին հետ ալ ամենայն յարարե- րութիւն վերջացեր էր: Ամուսինն միայն զինքը չէր թողեր, մի միայն հաւատա- րիմ՝ վկայ իրեն երջանկութեան, գրժ- բաղդութեան, հիւանդութեան ու աղ- քատութեան ժամանակ. բայց ինչ վարձք ունեցաւ եղկելին: Գաւաթը գե-

ՊՐԱԱ Բ.

նետունը ձգած՝ ասդիս անդին զար- նուելով՝ հազիւ անոր անկողնոյն քով ինք զինքը կրցցեր էր նետել. և այս ալ ծիչդ անոր մեռնելու ժամը միայն տես- նելու չափ:

Տնէն դուրս արշաւելով՝ կը սկըսի աստանդական ճամբաները չափել. խրղճմտանք, երկիւղ, ամօթ, բոլոր ան- ցեալն միով բանիւ մտաց առջևը միա- համուռ կը զեղանին:

Խմելէն ապուշ կտրած, յիմարեալ քիչ մ'առաջուան տեսարանէն, նորէն կը վազէ կ'երթայ պահ մ'առաջ թե- զած դինետունը կը մտնէ: Կը սկըսի խմել ու խմել, դաւաթները ետևէ ետև կը պարպէ ու կը ծծէ, արիւնը կ'եփի, ըզեղին կը զարնէ, գլուխը կը դառ- նայ:

Մահ, մահ, մի թէ ամենքս ալ պի- տի չմեռնինք. ուրեմն կինն ալ ինչպէս ուրիշ մը. զարմանք չէ: Ազգականներն հազար անգամ կրկներ էին որ այն տառագեալն իրեն նայելով շատ աւելի աղնուասիրտ ու բարի էր: Անիծեալ ըլ- լան անոնք ալ. մի թէ իրենք ալ երեսի վրայ չթողին զայն. բնաւ երևցան մինչ ողորմելին միայնակ տունը հեծե- լով ժամանակը կ'անցնէր: Հիմա մեռ- նելով, ինձմէ շատ աւելի երջանիկ է: Ուրեմն ամենայն ինչ՝ ի բարին դիմելու հետ է. շատ լաւ. հապա, ուրիշ գա- ւաթ մ'ալ. նորէն ուրիշ մ'ալ, ապրի, հազար ապրի: Ասկէց աւելի ինչ զուարթ կեանք կ'ուզես, որ որչափ տէ՛ն՝ այն- չափ աւելի հաճոյագոյն է, և անտարա- կոյս կրցածէն աւելի պիտի ջանայ եր- կարելու զայն:...

Դ

Ժամանակն անցաւ. այն երեք տը- ղաքն որ ատեն մ'իրենց մօրը մահճին քով տեսանք, ալ հիմա տղայ չէին. — հայրը միայն ինչպէս որ էր այնպէս ալ մնաց, միայն թէ աւելի ազքատ, աւելի թշուառ ու աւելի զեղիս. միշտ անդար-

մանելի մի և նոյն գինովն էր . Պատա-
նիքն իրենք իրենց գլխուն մնացած ,
և երկար ատենէ 'ի վեր երեսէ լքեալ՝
գատարկաշրջիկ ճամբաները կը թա-
փառէին : Միայն աղիկ զուակը քո-
վը մնացեր էր . կարգէ դուրս կ'աշ-
խատէր , և նախատանաց ու ծածի տակ՝
հայրը ձեռքէն կը յափշտակէր նաև այն
արիւն քրտինքով վատրկած չնչին ու-
ճիկը , և կ'երթար գինետունը բոլորն
ալ կը մխէր . — այսպէս գեռ չէր փո-
խած կենաց տարազը :

Իրիկուն մը ժամը տասնին տուն կը
դառնայ . — աղջկան հիւանդութեանը
պատճառաւ հայրը գրպանին մէջ քիչ
ստակ ունենալով գինետունը ծախե-
լու , այս անգամ սովորականէն աւելի
կանուխ տուն կ'աճապարէր , մտմտա-
լով ինքն իրեն որ եթէ իրաւցնէ անոր
ատողութիւնը կ'ուզէր , — որպէս զի
կարենայ շուտով աշխատիլ ու քիչ մը
ստակ շահիլ , — պէտք էր որ երթար ի-
մացնէր թաղին բժշկին , և կամ գոնէ
տեղեկանար քիչ շատ հիւանդութեան
ինչ ըլլալը , զոր մինչև այն ատեն գեռ
անհոգ եղեր էր քննելու :

Դեկտեմբերի ցուրտ գիշեր մ'էր .
քամին պող պող կը փչէր , և անձրևը
դանդաղաբար կը թափէր : Անցուորէ
մը քանի մը դահեկան մուրալով՝ և ա-
նով կտոր մը հաց գնելով , — վասն զի
եթէ իրեն շահը կ'ուզէր , պէտք էր որ
աղջկան կենդանութեանը հոգ տա-
նէր ըստ կարելոյն , — սկըստ գէպ 'ի
բնակարանը առաջ գալ որչափ որ ան-
ձրևն ու քամին թոյլ կու տային :

Ձիւղ փորոցին ետևը գետեզեր ու ա-
սոր բռնած միջոյնն մէջ , շատ ողորմելի
նեղ բակեր կան , որ Ուայդ Ֆրայրսին
մէկ մասը կը ձևացնեն . ահա ասոնց-
մէ մէկուն իր քայլը ուղղեց :

Այն մտած նեղ ճամբան՝ իր աղտո-
տութեամբն ու գարշութեամբը կրնար
մրցիլ այն հին անկարգութեան ու զա-
գրութեան որջոյն ամենէն մութ ան-
կեանը հետ : Կրկնայարկ ու քառայարկ
տուններն հազարամէկ աննկարագրելի
դուներով դուրս կը ցատկէին , զորս օ-

ղըն , տամկութիւնն ու փտութիւնն կը
պատճառեն ժամանակաւ ամենահա-
սարակ ու խոշոր նիւթերէ կաղմուտ շե-
նուածոց : Պատուհաններն՝ որոց կո-
տրրոած ապակիները թուղթը փոխա-
նակեր էր , թըխուած էին լաթի տե-
սակ տեսակ ծուէններով . դռներն ծրղե-
նիներէն դուրս ելած՝ վար ընկնալու
վրայ էին . ճերմակեղէն չորցրնելու հա-
մար երկայն ու առև թափիչներ պա-
տուհաններէն դուրս կը ցցուէին . և
գրեթէ ամեն սենեկէ՝ կուռոյ ու գինո-
վութեան զարհուրելի ձայներ անզա-
գար կը հնչէին :

Բակը լուսաւորող հազիւ հազ պըլ-
պըացող ճրագն ալ մարած էր , կամ՝
հողմոյն սաստկութենէն , և կամ բնակ-
չաց մէկուն վարպետութեամբը , իր
բնակութիւնը՝ մութին մէջ թողու
մասնաւոր՝ ու անմեկնելի պատճառ-
ներ ունենալով : Մէկ հատիկ լոյսն որ
անհարթ ու խրխլած քարոյատակին
վրայ կը զարնէր , այն աղօտ ճրագնե-
րէն կը ցալթէր՝ որք սագիս անգին կ'ար-
ծարծէին գեռ այսպիսի մեծ ծախք
մ'ընելու կարող բնակչաց սենեակնե-
րէն : Այն նեղ ճամբան՝ ապականեալ
անձրևով ժողվուած բոլոր հասերովը՝
զաղիր ջուր մը կը վազէր . և քամին
սաստկութեամբ աւերեալ տանց մի-
ջոցներուն զարնելով՝ զդռներն ու փեղ-
կերը իրենց ծղիւնեացը վրայ կը ճար-
ճատեցնէր : Պատուհաններն այնպէս
ուժով իրենց չրճանակաց մէջ կը թըր-
թուային՝ որ կարծես թէ բոլոր տունը
ամեն վայրկեան տապալելու վրայ էր :

Այսպէս ուրեմն քիչ մ'առաջ տե-
սած հրէշնիս մութ խառարիս մէջ կա-
մաց կամաց առաջ կ'երթար այս աղ-
տեղի որջոյս միջէն . մերթ կոյանոցէ
'ի կոյանոց գլորաբլիւով , և մերթ ան-
ձրևէն ժողվուած տիւմբերուն մէջ սահե-
լով ընկնալով , մինչև որ հասաւ բակին
ետքի տունը : Զաղխաղխեալ տախ-
տակի մը կտոր որ գրան տեղ կը ծա-
ռայէր՝ կիսաբաց մնացեր էր գիշերանց
բազմաթիւ բնակչաց անցքին զիրու-
թեանը համար . այն դռնէն ներս

մտնելով պէտք էր որ հին ու աւերեալ սանդուղէ մը վեր ելնէր առ խարխափ, և մինչև վերնայարկը շոշափելով փնտռէր ճամբան :

Սանդղոյն ետքի ոտքը կոխելով՝ դուռը բացուեցաւ . վատուժ, դեղնոտ ու գծուժ հագուստով աղջիկ մը, — որուն չորցած դէմքն ու խղճալի կերպարանքն շատ վար չէր մնար իր ձեռքը բռնած կանթեղին տեպէն, — զլուխը դուրս հանելով՝ ցած ձայնով մը հարցուց դռնէն .

— Հայր, դռն ես :

— Հապա ուրիշ ո՞վ կրնայ ըլլալ, խտաբար պատասխանեց... : Ինչու կը դողաս . այսօր հազիւ կրցայ պուտ մը խմել . չես գիտեր որ առանց ստակի ըմպելիք չկայ, և ոչ ստակ առանց աշխատանաց : Ա՛խ սատանայ, ի՞նչ ունիս ուրեմն աղջիկ դու :

— Լաւ չեմ՝ այսօր, հայր, ամենեին լաւ չեմ, լալով հեկեկաց :

— Ո՛հ ... — այնպիսի հառաչանք մը փրցուց՝ որով կ'իմացնէր ճաննալու բռնի իր բռնած ճամբուն գէշ հետևանքը, և կ'ուզէր ալ որ եթէ կարելի էր՝ աղջիկն բնաւ տեղեկութիւն չունենար : — Ի՛նչ ընենք, շարունակեց դաժան կերպով մը . պէտք է որ կամ այսպէս կամ այնպէս առողջանաս չուտով . կը տեսնես որ ստակի կարօտութիւն ունինք : Գնա՛ ուրեմն թաղին բժշկին որ քեզի պէտք եղած դեղը մատակարարէ : Ա՛նիժեալ ըլլան անոնք ալ, անպիտաններ . ի՞նչ ըսել է . մի թէ տէրութենէն վճարուած չե՛ն... — Ի՛նչ ոտքի վրայ անկուեր կեցեր ես . արդեօք դուռը վրայէս գոցել կ'ուզես . հիմա տուն մտնել ալ չըլլար :

— Հայր, Գուլիէլմի դարձաւ տուն եկաւ, քիթին տակէն մրմռալով աղջիկը դուռը գոցեց, բայց չհամարձակեցաւ առաջ ել իջնալու :

— Ո՞վ, Գուլիէլմ . — տեղէն ցատկելով աչքերը մեծ մեծ բացած հարցուց :

— Ա՛յո՛, հայր իմ, Գուլիէլմի... :

— Ի՛նչ կ'ուզէ . վրայ բերաւ սաս...

տիկ այլայլած . այլ ետքը ջանալով քիչ մը կիրքը զսպելու, — ի՛նչ կ'ուզէ ուրեմն . ստակ, կերակուր, ըմպելիք . եթէ ասոնց համար եկեր է, գիտցած ըլլայ որ ոտքը լաւ տեղ չէ դրած : Տուր ինձի նայիմ՝ ճրագը... սուր ինձի կ'ըսեմ՝ ճրագը, խե՛նդ . ի՛նչ, կարծես որ զինքը սպաննելու կ'երթամ :

Չեռքէն ճրագը յափշտակելով՝ սեւեակը մտաւ :

Ե

Հազիւ քսանուերկու տարուան պատանի մ'աղքատօրէն հագուած, գործածուած տափատ մը տակը ու պատրուած խոշորահիւս վերարկու մը կունակն անցուցած, ցեցակեր փոռած անտուկի մը վրայ նստեր, գլուխը ձեռացքը վրայ յեցուցեր, աչքերն ալ միացող վառարանին վրայ սևեռեալ կեցեր էր, ուր քանի մ'ածուիս դեռ մոխրոյն վրայ կ'արծարծէին :

Հօրը մտնենք ականջը հասնելով՝ վերան սարսափ մ'եկաւ... :

— Մարիամ, նայէ որ դուռը գոցես, ըսաւ պատանին արտօրանօք . նայէ որ լաւ գոցես . — ետքը հօրը դառնալով . — Կը տեսնուի որ զիս լաւ չես ճանչնար, հայր . զարմանք չէ, վասն զի բաւական ատեն է որ զիս տնէն վաճառեց ես . կրնաս զիս բոլորովին մոռցած ալ ըլլալ :

— Ինչու հիմա նորէն հօս եկար, ըսաւ հայրը՝ վառարանին միւս կողմը աթոռակի մը վրայ կծկելով : Ի՛նչ բանի պէտք ունիս :

— Ապաստանի մը միայն, կրկնեց որդին . հալածեալ եմ, դիտցած ըլլաս . ետևէս ընկեր կ'ուզեն բռնել զիս . այսչափս բաւական է : Եթէ բռնուիմ, անտարակոյս պիտի կախուիմ . և եթէ հիմա հօս չպահճուրտիմ՝ բանս բուսած է : Ա՛հա՛ քեզի մէկ խօսքով ճշմարտութիւնը :

— Ուրեմն կ'ուզես ըսել որ անտա-
րակոյս կամ գողութիւն և կամ մար-
դասպանութիւն գործեր ես :

— Այո՛, այդպէս է . ինչ, մի թէ կը
զարմանաս , հայր :

Եւ այս ըսելով այնպէս ձիգ ձիգ հօրը
երեսը նայեցաւ՝ որ մարդը ստիպուե-
ցաւ աչքերը գետին դարձնելու :

— Եղբայրներդ ո՛ր են . երկար լու-
թ ենէ մ'ետքը միմուաց հայրը :

— Ուր որ ալ ըլլան , քեզի բնաւ նե-
ղութիւն մը տալիք չունին : Օննիկը Ա-
մբրիկա գնաց , Հինրիկն ալ վախճանե-
ցաւ :

— Մեռաւ , կանչեց հայրը առանց
կարենալու զսպել զարհուրիլը :

— Այո՛, մեռաւ , կրկնեց պատանին ,
և իմ բազկացս մէջ . անտառի մը պա-
հապանէն շան պէս հրացանով սպան-
նուեցաւ . Գլորորկեցաւ... վեր վերուցի
զինքը , և արիւնը կողէն աղբիւրի պէս
յորդեղով բազկացս վրայէն վար կը
վազէր : Երթալով կը տկարանար , տե-
սութիւնը կը նուաղէր . մէկ մ'ալ վրան
յանկարծական ուժ մը գալով՝ խոտին
վրայ ծուրը եկաւ , խնդրեց յԱստուծոյ
որ եթէ մայրը երկինքն էր , հաճէր
լսելու զոնէ իրեն աղաչանքը , իր ամե-
նէն պզտի որդւոյն թողութիւն շնորհե-
լու համար : — « Իրեն Բենիամինն էի ,
Գուլիէլմ , հեկեկայ ինծի խեղճը . շատ
երջանիկ եմ հիմա մտածելով որ երբ
հոգեվար էր , — թէ և շատ պղտիկ էի
այն ատեն , — սիրտս կտոր կտոր կ'ըլ-
լար ցաւէս , և անոր մահճին ոտքը
ծունը դնելով , Աստուծոյ շնորհակալ
կ'ըլլայի որ այնպէս սիրելի էի ես ա-
նոր՝ որ և ոչ արցունք մ'աչքէն թա-
փել տուեր էի : Ո՛հ Գուլիէլմ , ինչ-
պէս թողուց նա զմեզ ու գնաց , և ին-
չու հայրերնիս անոր տեղը չմեռաւ » :

— Ահա քեզի որդւոյդ յետին միմունջ-
ները . մեկնէ ինչպէս որ կ'ուզես : Ան-
շուշտ այդ քու գինովութեամբդ զին-
քը ձեռքի փետի տակ պիտի մեռցընէի՛ր՝
եթէ բարեբալդաբար նոյն առաւօտը

փախած գնացած չըլլայիր տունէն ...
տե՛ս ուրեմն թէ ինչ վերջ ունեցաւ
խեղճ պատանին :

Աղջիկն զասոնք լսելով անդին գլու-
խը ծնգացը վրայ խոնարհած կը հեծ-
կըլտար . իսկ առդին զինով հայրը ոտ-
քի վրայ՝ ճօճանակի պէս ետև առաջ
կ'երթար կու գար :

— Եթէ յանկարծ մէկը զիս հօս
դունէ , աւելցուց պատանին , մէկէն կը
տանին կը կախեն զպահապանը սպան-
նելուս համար : Առանց քու միջնորդու-
թեանդ , հայր , ոչ ոք պիտի կարենայ
գտնել զիս հօս : Անշուշտ չես երթար
մատներ դատաւորին : Ինչ և իցէ , քա-
նի որ դեռ կարողութիւն չունիս , ես
տեղէս չեմ շարժիր , մինչև որ յար-
մար առիթ մը գտնամ ասկից ալ փախ-
չելու :

Երեք որ շարունակ՝ երեքն ալ ան-
շարժ նեխեալ սենեկին մէջ փակուե-
ցան մնացին :

Բայց երրորդ իրիկունը՝ աղջիկը սո-
վորականէն աւելի զէջ զգալով , և ու-
նեցած քիչ մ'ուտելիքն ալ սպառած
ըլլալով , անհրաժեշտ պէտք էր որ կամ
մէկը և կամ միւսը դուրս ելնէր :

Աղջիկն , ինչպէս որ ըսինք , ամենին
կարողութիւն չունենալով տեղէն շար-
ժելու , հայրն ինքնին այն ատեն ստի-
պուեցաւ իրիկուան դէմ դուրս երթա-
լու ու բան մը ճարելու :

Գնաց աղջկան համար դեղ գտաւ ,
և քիչ մ'ալ ստակ ձեռքն անցաւ , և ՚ի
դարձին մէկուն ձիուն ալ քիչ մը պահ-
պանութիւն բնելով՝ քանի մը դահե-
կան ալ անկէջ շահեցաւ . և այս բոլոր
դումարս կրնար երկու երեք օրուան ի-
րենց ամենէն հարկաւոր պէտքը լե-
ցընել :

Բայց տուն մտնալու համար դժբաղ-
դաբար զինետան մը դիմուցէն պէտք
էր անցնիլ : Մտմտոքն առաւ զինքը ...
անցաւ դունէն ... ետ դարձաւ ... նորէն
դէմ կեցաւ , այլ վերջապէս ներս մտաւ :
կը շարունակի :